

七

Րուսիա մահաւորութիւնա տալիր նէշը
լընսան րէսմի րաբորլարուտ, չըմալ վէ
ըմալը դարպի վիլեանեթ ընտու քէսրէթ-
է նիլգուլ խտէ նաղմուրլար՝ պուլտոյ
մահաւորութիւնն նէշվ ու նիւմաւընա մա-
նի օլտուրու, վէ մէրքէգ իրէ ճէնուպ
լիլանէթ իրինտէ իսէ, եաղմուրլարըն
տիւրէճէի քիֆանէն օլմաւըղը պլիտի-
լիվիլ տիր :

Արև 19 թարիխիլէ ալընան խոստու-
սի պիր թէյէկրաֆնամէտէն անլա-
շըմըշ տըր :

Էվլէյթի կիւն թրապիդոնտան ա-
լընան պիր թէյէկրաֆնամէտէ կէ-
րէ, չարչէպի կիւնիւ Բյաթանա
թէյաֆֆիւղիանէսինտէ գօլէրատան
19 վուգուաթ վէ 4 վէֆիւթ օլ-
մուշ տուր : Երմտիքի հալտէ մէ-
քիւր թէյաֆֆիւղիանէտէ 1700 քի-
չի պուլունմադտա իմիշ, Նէֆսի Թը-
րապիդոնտա հիշ պիր վուգուաթ օլ-
մաւըշ տըր :

Թէյաֆֆիւղիանէլէրինին ահվալը
սըհհիւնէսինէ ֆէվգէլատէ նէզարէթ
իտիմէսի, վէ եէնի թէյաֆֆիւղ-
իանէլէր իհտաա գըլընմասը Սիվաս
վիլայէթինէ էմր օլունմուշ տուր :

Տէրիսատէթտէ իթթիսադ օլու-
նաճադ թէյապիրի սըհհիւնէյի գա-
րարաշտըրմադ իւզրէ, էվլէյթի կիւն
Պապը Ալիտէ պիր գօմիսիօն իճթի-
մա իտիպ, իշպու գօմիսիօնտա խա-
րիսիէ նազըրը վէ ումուրը սըհհի-
նէ մէճիսի ալիսի ըէիսի Սաիա բա-
շա հազըրէթլէրի, սէր միւֆէթթիշ
Գօցօնի էֆ. վէ սըհհիւնէ մէճիսի
ազաւնտան Բաղիպ պէյ հազըր
պուլունմուշտը տըր :

Թէյապիրի ճէտիտէի սըհհիւնէ
իթթիսադ, վէ ինչաաթը հէման խի-
թամ պուլունշ օլան Սինօպ թէ-
յաֆֆիւղիանէսինին եէվմի քիւ-
շաալըր թայիին իլլէմէք իւզրէ,
տիւնքի կիւն մէճիսի ումուրը սըհ-
հիւն սուրէթի ֆէվգէլատէտէ օլա-
րադ ագտը իճթիմա իլլէմիշ տիր :

Սինօպ թէյաֆֆիւղիանէսինին նէ-
զարէթիին էլէ ալմադ իւզրէ Տը-
վիթալիս էֆ. պու կիւն օլ ճանի-
պէ միւթէվէճիսին հարէթթ ի-
տէճէր տիր :

Էրզրինճանտան ալընան խոստուսի
պիր թէյէկրաֆնամէտէ կէօրէ, էրզ-
րում վիլայէթի հուտուտընտա վա-
գը Պէրաթ թէյաֆֆիւղիանէսինտէ
չիմտիքի հալտէ 81 եօճու մէվճուտ
վէ պու եօճուլարըն վէ գօրտօն ա-
քէրլէրինին ահվալը սըհհիւնէսի
նուն օլունմադ սուրէթտէ օլուպ,
չիմտիքի տէկին օրաճա հիշ պիր
չիւպհէլի խաթալըզ գուհուր իթ-
մէմիշ, վէ թէյապիրի սըհհիւնէ չէ-
տիտէն իճրա իտիմէքտէ պուլուն-
մուշ տուր :

Գօլէրաճա գարըր Բուճանիա հիւ-
քիւմէթի թարաֆնտան աթիտէքի
թէյապիր իթթիսադ, վէ յուլիս
14/26 գարաւնամէի գըրալի իլէ
թաստիպ օլունմուշ տուր :

Անատօլու վիլայէթը Շահանէ
հուտուտու իլէ Բուճանիա հուտու-
տու արասընտա քային Գարատէ-
նիզ Բուս իմանլարընտան կէլէճէք-
լէրէ 11 կիւն, վէ Գարատէնիզտէ
Անատօլուի Շահանէ իմանլարըն-
տան կէլէճէքլէրէ 5 կիւն գարան-
թիւնա վազ օլունմադ, վէ Գարա-
տէնիզ իլէ Ազադ տէնիզի Բուս ի-
մանլարընտան վէ Ասիա սէվասիլին-
տէքի Օսմանլը իմանլարընտան կէլէ-
ճէք սէֆիւնէլէրէ Գօթանցա վէ
Մանկալիս իմանլարը պուլունտան
պէօլէ տէ գաթիլէն գաթալը թու-

թուլաճադ, վէ Լայտ, Ֆրէյսինէ,
վէ տիկէր գուճանեալարըն Թու-
նատա Բուճանիա իմանլարընա իշ-
լէնէն բօթա վաթօրալըն էկէր Ա-
սիանըն Բուս եաիօտ Օսմանլը ի-
մանլարընտան հիշ պիրինէ ուզրա-
մաեալադ տօղրուտան տօղրու իս-
թանպօլտան կէլիլլէր վէ եաիօտ
իսթանպօլտա գարանթինա պէք-
լէմիլլէր իսէ, Գօթանցա տա գա-
պուլ օլունմադլար արր. անճադ
եինէ Գօթանցա տա մուպիէնէի
թըպպիէնէ լյապի օլաճադար տըր :
Գարատէնիզտէ Օսմանլը վէ Պուլ-
կար իմանլարընտան կէլէն սէֆիւնէ-
լէր, մուպիէնէի թըպպիէնէտէն
սօնրա Գօթանցա տա եանաշաճադ-
լար տըր, Թունատա Բուճանիա ի-
մանլարընա միւթէվէճիսին Սիւն-
նէտէն հարէթթ իտէն. վէ Թու-
նանըն աշաղքի թարաֆլարընա իշ-
լէնէն սէֆիւնէլէրէ կարտիւնլար
թէրֆիգ իտիլէճէք տիր, Գարա
թարիգիլլէ կէլէն Բուս միւվարէ-
տաթը Ունկէնիտէ 8 կիւն գարան-
թիւնա պէքլէնէճէքլէր տիր, Գօլէ-
րա իլլէթի ճիվար մէմէքթէթլէրտէ
գուհուր իտէրսէ, տէնիզտէն եա-
իօտ նէհրտէն կէլէրէք, չիմտիքի
հալտէ թէյթիլի սըհհիւնէ թապի
օլան միւվարէտաթլարը 11 կիւն,
վէ գարատան կէլէն միւվարէ-
տաթլարը 8 կիւն գարանթիւնա
թապի օլաճադար, վէ թէյթիլի
թըպպի վէ եաիօտ գարանթիւնա
մէվճուտ օլան նօգթալարտան մաա-
տա, հուտուտու պիլիսիւմէ նօգ-
թալարը գարանաճադլար արր :

Ալմանիա հիւքիւմէթի, Բուսիա-
տան կէլէն բաշալրա վէ քեաղըտ-
լարըն Ալմանիա տա խուլիին մէն
իթմիլ տիր :

ՍԱՐՐԱՖԻԵ

ԳԱԼԱԹԱ ՊՈՐԱՍԱՐ

Գալաթա 18 յուլիս

Գ. ումուլի 17 յուլիս գար.	22 06
Գ. 18 աշըլ. տուպը գ. ք.	22 07
Իւնիֆիէէ գատ.	
Սէրի A. Ա. Իսթիգրազ	50 30
« B. Բ.	27 20
« C. Գ. Գ. ք.	22 07
Բուճիլի չըմլնտըֆէրի	79 25
Ազէէ ֆայիգի	06
Բաթօր	(0 00
Հէվալէսիգ	05 00

ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԱՐԸ

Գրէտի ժէնէրալ	7 26
Իսթ. նպօլ պանգաաը	4 36
Սօսիթէ ժէնէրալ	4 30
Թրամվայ	6 00
Սօսիթէթթօման պանգաաը 4	15

ԱԳՁԵԼԵՐԻՆ ՁԻՆԱԹԸ

Օսմ. իրապը 100 զրուշտան Ղ. Բր.	
Պէնազ Մէճիսիէ ֆարգը	107 38
Մէթալիք	98 20
Պէլլէք	101 24
Ալթըլէք	102 20
Ինկիլիշ իրապը	110 00
Ֆրանսըզ ալթուռու	87 08
Բօլ	89 20
Գրէմիզ ալթուռու	51 10
Գարպօն գայմիսի	09 08
Թահվիլաթը Օսմանիէէ	82 13
Թահվիլաթը Օսմանիէէ գ. ք.	82 20

տուղունու սէօլլէտի, հալպու քի գուրնազ վէ գէքի օլմասըն-
տան տօլաբը էվլէլճէ գազանըլմը պուլունման սէյիս՝ կէլէն
զապիթի տօղրուճա Պադգարանըն օտաաընա կէօթիլարիւ-
քի, մէզպուրէնին կիթմէսինտէն պէրու ասլա տիւզէթիլմիշ
օլմանըպ, տարմատաղըն իտի :

Իպթիսաի էմրտէ անաթթաթլարը իւզէրինտէ օլան սան-
տըզ տօլապ չէքմէճէ վէ պու կիպի էշեանըն թէյաթրիսինէ
պաշաւըլըպ, նախաճ հիւքիւմէթ մէմուրլարընտան պիրի,
«էֆէնտիմ», չուրատա պիր բարաթիւ վար տըր» տէյի պալըրտը :

Ֆէրնան, պիր կիւն էվլէլ Սէն-Լուի սօգաղը գալտըրը-
մընտա պալկըն հալտէ եէրէ սէրլտիկինտէ, բարաթիւ կիւնի-
միշ իտի : Պու բարաթիւ՝ Պադգարանըն էվլինտէ չըգարըլըպ,
իթթէի սապաճ, պիր բօլիս գօմիսէրինին կէլիպ, էսվապընը
կիւնիմէսինի վէ քէնտիսիլլէ կէլմէսինի էմր իթմէսի՝ պիչա-
րէեի օլ գատար չաշըրթտըքի, եալընըզ ըտէնկօթուռու
կիւնիսիպ, բարաթիւսիւնի կիւնիմէսի ունութմուշ իտի :
Իմտի, բօլիս մէմուրու, ըաթ կէլա պիր գօլթուգլու իսկէմլէ
իւզէրինէ աթըլմըշ օլան էլպիսէեի բարմալըլա կէօթէրտիկի
սըրատա, Ֆէրնան,

— Էվլէթ, օ բարաթիւ պէնիմ տիր, տէտի :

Մէմուր՝ բարաթիւսիւ էլինէ ալարադ,

— Էքէյիճէ աղըր տըր. զանն իտէրիմքի ճէպինտէ պիւ-
եիւճէք պիր չէյ պուլունմալը տըր, տէյի պէեան իլլէտի :

Ֆէրնան, - Մէմուր իթմէմ, օլա օլա պիր անաթթաթ
մէվճուտ օլապիլի, տէյի մուգապէլէտէ պուլունտու :

Այնի վազըթտա բօլիս մէմուրու էլինի, բարաթիւսիւն
աղըր կէօրիւնէն ճէպինէ սօգուպ, եէշիլ գաթալը գալընճա
պիր ճիզտան չըգարտը :

Ֆէրնան պու ճիզտանը կէօրտիկիւնտէ, լէհէսի սօլուպ
ըէֆը սէտա իթտի :

Բօլիս նէֆէրի պու ճիզտանը զապիթէ վէրտիկինտէն,
զապիթ իշպու ճիզտանը աշմասըլա, օտանըն խալըսը իւզէ-
րինէ պիր տէմէթ պանգնօթ տիւշտի :

իթտի քի, միւսթէնթիգ նէ եօլտա իթիգատ վէ էֆքեարտա
պուլունմաճաղըն չաշըրըպ, միւնսիւր պիր սէտա իլլէ,

— Պիսուշ վէ պիկիւնաճ օլմանըզ պէն տէ արզու իտէ-
րիմ, լաքին այնի վազըթտա խըրսըլըզ վազըաաընը, աճէ-
լէթէն տիշարը չըգաղընըզ, եիրմի տէօրթ սաթթ նապէ-
տիտ օլտուղունուզու, վէ միւսթիֆիլիլլէ մաարուֆ օլան պիր
գարընըն խանէսինտէ աիւղ ու կիրիֆթ գըլընտըզընըզ՝ պի-
սուշ վէ պիկիւնաճաղընըզա նաճըլ իթթիզաճ իթտիլմէլի,
տէտի :

Ֆէրնան՝ կէօղլէրինի ասիւմանէ տօղրու գալտըրաթադ,


— Էֆէնտիմ, ճէնապը Ալլահըն ատալէթի պիւեիւք
տիւր. չու տադըգատա քէնտիսի պէնի մուհաքէմէ իտիեօր.
էվլէթ թէքրար իտէրիմքի, պէնտէնիզ պիսուշ վէ պիկիւնա-
ճըմ, տէտի :

— Երմտի ըէֆադաթընըզ իքի բօլիս նէֆէրի իլէ պիր
սուլճ զապիթի թայիին իտէրէք, սիզի քէնտի խանէնիզէ վէ
օրատան Մօնսէյ սօգաղընտա մուգիմէ մէթրէսինիլ խանէսինէ
կէօնտէրէճէեիմ, Հէր իքի խանէտէ վէ սիզին մուվաճճէհէ-
նիզտէ իճրա թէյաթրիեաթ իթտիլիպ, էկէր չալընմըշ օլան
ճիզտան պուլունմազ իսէ, պու խուսուս՝ գապաշաթընըզըն
թաթիֆիինէ մէտար օլաճադ տըր :

— Բէք էյի, էֆէնտիմ, բէք էյի. պէնտէնիզ պէրիւզ-
զիմլէեիմ :

Այնի վազըթտա միւսթէնթիգ պիր սուլճ զապիթի ճէլպ
իտիպ, սուրէթի խալըսաճանէտէ մազնունա խիթապլէ,

— Էֆէնտի իլէ պէրապէր կիտին, վէ նամուսունու մու-
հաֆադա իչին պու չայեանը թէէսսիւֆ վազըաաթ միւմքին
մէրթէպէ հազգընտա ուսուլը ճարիեէեի իճրա իթմէ-
եին, տէտի, վէ Ֆէրնան՝ պէրաի թէյէքքիւր թէվազու, վէ
անճադ գապաշաթըն օլմատըզընա խթինատէն, քէմալը զու-
րուրիեթլէ օրատան մուֆարադաթ իտիպ, իշ օտատա, սի-
վիլ գըեաֆէթիլ իքի բօլիս նէֆէրի պիրէր եանընտա տուր-
տուգլարընտա, սուլճ զապիթի՝ սուրէթի նաղիքեանէտէ,



ՇԱՐԳ ՏԵՄԻՐ ԵՕԼԼԱՐԻ

Տերխաստեք իյե Բիշիշք-էքրմէնէ արասընուս եօրնոք քարիփասը, 1892 Մայիս 1տէն իրիպարեն

ՍԹԱՍԻՕՆ ՏԵՐԻՍԱՍԷԹ ԲԻՆԻՒԲ—ՉԻՒԷՃԷ		ԳԱՐԱՐ ՆԻՒՄԵՐՈՒՐ																																																	
		ՍԱՊԱՀ														ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ														ԱԳՆԱՐ																					
		8	10	62	12	14	16	18	20	22	24	26	28	30	32	34	36	38	40	42	44	46	48	50	52	54	56																								
Ս/ժամպոլ		6	—	6	30	7	—	7	45	8	35	9	—	9	35	10	—	10	30	11	—	11	30	12	—	1	35	2	—	2	30	3	—	4	—	4	30	5	—	5	30	6	—	6	30	7	—	7	30	7	45
Գուժ-գարու		6	9	6	41	7	9	7	57	8	45	9	9	9	39	10	9	10	39	11	9	11	42	12	9	1	39	2	9	2	39	3	09	4	09	4	39	5	09	5	39	6	09	6	39	7	9	7	46	7	54
Ենի-գարու		6	13	---	---	7	13	7	59	8	49	9	13	9	43	10	13	10	43	11	13	11	46	12	13	1	43	2	13	2	43	3	13	4	13	4	43	5	13	5	43	6	13	6	43	7	13	7	54		
Սամաթիա		6	19	---	---	7	18	8	58	9	55	9	18	9	59	10	18	10	49	11	19	11	52	12	19	1	49	2	27	2	49	3	19	4	19	4	49	5	19	5	49	6	19	6	49	7	19	7	54		
Ենի-գուլէ		6	23	6	53	7	21	8	10	8	59	9	20	9	54	10	2	10	53	11	23	12	9	12	22	1	53	2	20	2	53	3	23	4	23	4	53	5	23	5	53	6	23	6	53	7	23	7	58	8	7
Սագրի-քէօյ		6	31	7	7	7	12	7	32	8	21	9	10	---	10	4	---	11	4	11	34	12	19	---	---	---	2	4	---	---	3	3	33	4	33	5	03	5	31	---	6	34	---	7	34	8	9	---	---	---	
Այ-Ս/ժէֆանու		---	---	---	---	7	26	7	41	8	30	9	19	---	10	13	---	11	13	11	44	---	---	---	---	---	2	13	---	---	---	---	3	47	---	---	---	5	43	---	6	43	---	7	44	8	18	---	---	---	
Բիւշիւք-էքրմէնէ		---	---	---	---	7	36	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---

ՍԹԱՍԻՕՆ ՏԵՐԻՍԱՍԷԹ ԲԻՆԻՒԲ—ՉԻՒԷՃԷ		ԳԱՐԱՐ ՆԻՒՄԵՐՈՒՐ																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																							
		ՍԱՊԱՀ														ՎԱԳԹԸ ՀԱՐԷՔԷԹ														ԱԳՆԱՐ																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																											
		9	11	13	15	17	19	21	23	25	27	29	31	33	35	37	39	41	43	45	47	49	51	53	55	61	57																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																																														
Բիւշիւք-էքրմէնէ		---	---	---	6	8	---	---	---	---	---	---	---	---	---	12	45	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---	---</

Հաճմի քիւշիւք էչեա պիւա իսթիսնա հէր գաթարտա գապուլ օլունուր — Հաճմի պիւեիւք էչեաեա կէլինճէ պունլար եալընը 61 վէ 62 նիւմէրօլու թրէնլէրտէ գապուլ օլունաճադար տըր :

— Մօնսիէօ, ալէսսէվիյեէ պիւր մազնուն տիշարը չըգտը-
ղընտա, հապսխանէ արապասընա իրքեապ, վէ ըէֆադաթը-
նա իւնիֆօրմալը նէֆէրլէր թալիէն իտիլի, լաքին միւս-
թէնթիլի Էֆէնտի սիզին կէլմիշ ահվալինիլի նազարը տիգ-
գաթա ալտըղը իչին, պու ուսուլին իճրասը հազգընդտա
թէրվիճ իտիլմէնէճէք տիւր իմտի ումալըմքի սիզտէ պիւա
մուխալիֆէթ պէնիմէ կէլիւսինիլ, տէլի պէեան իյէտի :

Ֆէրնան - Էֆէնտի, պիւա մուխալիֆէթ սիզին իյէ կէ-
լէճէկիմէ եէմին իտէրիմ: Պէրաթթիմի մուզաֆէրանէ իսպաթ
իթմէտիքճէ, հապսխանէտէն ֆիւրար իթմէկէ չալըչանլարտան
տէլիլիմ:

Պատէհու սուլհ գապիթի՝ մազնունու, թէվգըֆիսանէնին
գաբուսունա կէօթիւրիւպ, օրատա ատի պիւր արապաեա օ-
թուրտուգտան սօնրա, արապա Մարէ սօգաղընա միւթէվէճ-
ճիհէն եօլա չըգտը :

Ֆէրնանըն իգամէթ իթտիլի խանէնին խալըր էքսէրի-
եէթէն պիւր թագըմ էսնաֆ վէ ամէլէտէն իպարէթ, վէ
կիւնտիւզլէրի էվտէ գալամանան թագըմտան օլուպ, գաբու-
ճուսու տա, միւսթէճիլլէրին իչլէրինէ բէք տէ տիգգաթ
իթմէնէն իհթիեար պիւր գարը օլտուղունտան, մէրգուլ տէ-
լիգանլընըն, սիվիլ գըեաֆէթիստէ օլտուղլարը ճիհէթլէ մէ-
մուրիեթլէրի անլալըլամանան իւշ նէֆէր մէճհուլ շախս իլէ
խանէսինէ կէլմէսի նազարը տիգգաթը տալիթ իթմէտի :

Ֆէրնանըն տալիէսի տէօրտիւնճիւ գաթտա իքի օտա իլէ
քիւշիւք պիւր սալօն վէ պիւր եաթադ օտասընտան, վէ էշ-
եասը տա ճէվիլ աղաճընտան մամուլ տօլապ վէ սանտըղ կի-
պի չէլլէրտէն իպարէթ օլմասըլա, պունլարըն թէֆիթիլ վէ
թէտգիլի բէք գօլալ իտի :

Պիւնապէրին հիւքիւմէթ մէմուրլարը հէր թարաֆը արա-
տըլար իտէ տէ, հիւշ պիւր չէյ պուլամտըղլարընտան, պու
սըրաաա քէմալը սիւքիւնէթլէ տուրմուշ օլան Ֆէրնան,
մուպիէնէնին իսթամլնտա, թէպէսսիւմէ սուլհ գապիթիլնէ
իսթապ իտէրէք :

— Կէօրիւեօրսունուլ՝ էֆէնտիմ, արատըղընը ճիզտան
պուրատա տէլիլ տիւր, տէտի :

Ջապիթ - Մօնսիէյ սօգաղընա կիտէլիմ, անճադ չուրա-
սընը սիզտէն կիլլէեմէմքի, էկէր թէհարրիեաթմըլ օրատա
տա պօչա չըգարաա, վազիեթիլիլիլէ պիւեիւք պիւր էյիլիք
հասըլ օլմանաճադ տըր, չիւնքի սիզին իլէ պէրապէր Պագ-
գարաեա գարը տա պիւր ճէլպ թէգըրէսի չըգարըլմադ լա-
ղըմ կէլիլքէն, պունուն եաբըլմամասըլա, իհթիմալի պու-
սապալտան պէրի Պագգարա օ ճիզտանը նապէտիտ իթմիշ
տիւր :

Ֆէրնան - (պալընը գալըեարադ) Ջաթէն մէյտանտա
էօլլէ պիւր ճիզտան եօգ տուրքի, նապէտիտ իտիլմէսինէ
իհթիեաճ կէօրիւսիւն :

Պատէհու թէքրար արապաեա իրքեապ իտիլլէրէք, Մօն-
սիէյ սօգաղընա կիտիլալի :

Պագգարա Ֆաննի իլէ պէրապէր կիթմիշ օլուպ, օլ էս-
նատէ սալիթէ հէքիմ մարիֆէթիլլէ պիւր թիմարխանէեէ կի-
տիլլիլիլ իտի :

Պագգարանըն իըզմէթքեարլարը՝ պիւր արապաճը, պիւր
աչըր գարը, պիւր պէսլէմէ, պիւր սէյիս վէ պիւր պաղլէպան-
տան իպարէթ օլուպ, իտարէի ումուր՝ գըղընըն չէրիքէսի օ-
լան վալիտէսինին եէտինտէ իտի, Հիւքիւմէթ մէմուրլարընըն
կէլիլիլի վէման պու գարը էվտէ օլմանեպ, պիւր սաաթ էվ-
վէլ աչըր գարը իլէ պիւրլիքտէ չարըրեա կիթմիշ օլտուղուն-
տան, Պագգարանըն օտասընտա օլանը կէլէնի պիլլէմէլ իտի :
Արապաճը իտէ պէսլէմէ ֆաննի իլէ պէրապէր մատամասընը
թիմարխանէեէ կէօթիւրմիւշ օլտուղունտան, օթէլտէ պաղ-
լէպան իլէ սէյիստէն պաղգա քիման պուլունմանօրտու :

Գանուն նամընա պահս վէ հարէքէթ իտէն հիւքիւմէթ
մէմուրլարընըն կէլմէսի իւլլէրինէ, անճադ պիւր քիման օլմա-
սըլա, Վիլիամարն, ըըշլէթ սանէսինտէ էլտէ իթմէքիլի
զալիտ առտ իյէմիշ օլտուղու պաղլէպան՝ աղիմ պիւր գօրգու
իլգար իտէրէք, մատամասընըն նամուլքեար պիւր գատըն օլ-